

Կ Բիւրական խրկուածն է հետագայն:

ՅԱԿՈՒՐ ՏՕՆԻ ՄՐԵՈՅ ԳԵՂՐԴԱՅ ԶԵՐԱՎՐԻ

ԵՒ Ի ԶՈՐՈՐԴԻ ՏԵՐԵԳԵՐՉԻ ԲԵՑՄԵՆ Գ. ՃԵՄԵՐԵՆԻՈ

### ՍՊ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ ՄԵՐ

Զ Պ Ն.

Արշաւասոյր 'նդ ոլորտս երկնից Ապոլլոնիան թըռչին նըժոյգք,  
եւ զԱրփին ածեն յՈվկիան սուզանել ջուրց ի յաղաղտուկս.  
Եւ Երերեան կառացն ի գիլ գիշեր պարզէ յաշխարհ ըզթեւս,  
Եւ խաւար ծածկէ զերկիր համայն եւ լուռ կայ բնութիւն:  
Ի մըթպւթեան անդ գիշերի փայլատակի յանկարծուստ լոյս  
Եւ հուաթեւ սլանայ զուարթունն յեթերց յերկիր թեթեւ ի թեւս,  
Եւ բոց եւ շանթ եւ հուր խանդից ցայտէ նա սուրբ յականողեաց,  
Եւ զեգեմին շընչէ զանոյշ բուրումն ի շուրջ ծաւալ ծաւալ:  
Սլանայ յերկիր եւ զՎեհիդ գըլիսով ճախրեալ շուրջանակի'  
Զոր ի ձեռին ուներ սլրուակ յանդամանդից յեռեալ պայծառ:  
Նովին՝ զԾեալ ըզսուրբ ճակատգ, նովին՝ պըճնեալ գեղապըսակ,  
«Զայս Քոց գործոց ասէր, փոխան Երկինք յըդեն քեզ ի պարգեւ.  
«Այսպէս երբեմն սլրուակեցան Պարթեւազանց սրբոց ճակատք,  
«Այսպէս եւ Քոյդ սլրուակեսցի յաւիտենից ցըյաւիտեանս:

Ի ԵՒՄԱԿ ՀԱՅԵՐԷՆ ԱՂԱԿԵՐՊԱԿ Գ. ՃԵՄԵՐԵՆԻ

ԹԱԴԵԼՈ ԶԱՅԱՐՆԱՆՑ.

### ԽԵԼԹՈՒԻԲԱՆ ԳԻՒՂ

ԵՒ ԹՈՒՄԱՆԵԱՆ - ՄԱՄԻԿՈՒԵՇՈՒՑ

ՀԱՅ ԻՇԽԱՆԱՌՈՒՆՔ.

Խելթուրան գիւղը կտտնուի Գօրի քաղաքէն զէպի  
հիւսիսային կողմն վեց մղոն հեռաւորութեամբ: Ո. յս  
դիւղը իւր վայերուչ զիրբով, ընդարձակ, լայնածաւալ  
եւ արդաւանդ զաշաերով, քաղցրա՞ամ սառնորակ  
աղբիւթերով և զուարճափ այգիներով զեղեցիկ  
տեսարան կներկայացնէ ականատես անձանց հան-  
դեր իւր քարեխառն օդով: Բնակիչներէն, որք կը-  
հաշուկն հարիւր տասն զերդաստուն, կէսը Հայք են

եւ կէսը Վրացիր սորա ըստ մեծի մասին կպարապին  
երկրագործութեամբ, այգեսպանութեամբ, անասնա-  
պահութեամբ եւ մեղուարուծութեամբ: Ո. յս հա-  
րուստ կազուածներ կմատակարարեն բնակիչներին  
առատօրէն ընտիր ցորեան, զարի, վարսակ, եղիպ-  
տացրեան, կորեակ, ծիթասերմն (սէփ), լորի,  
խոտ, զարման և լին: Գիւղի ամրող դաշտերը եւ այ-  
գիները կըրուին երկու առուակով, յորոց մինն գիւղի  
զիմէն կանցնի, որ թումանեանց աղբէն առնելով  
իւր անունը՝ Վրաց լեզուով կկոչուի թումանիանն  
ուու (թումանեանց առուակ), իսկ միւսը գիւղի  
միջից կընթանայ: Հայ բնակիչները թէնւ Վրաստանի  
միւս բնակիչների նման իրենց մայրենի լեզուն

զուրկ են եւ վրաց լեզուով կիսօսին, բայց այսու ամենամիտ ջերմեռանդ են դէպի իրենց ազգը եւ եկեղեցին: Այս գիւղը երբեմն բազմամարդ եւ աւելի շէն եղած է, բայց ումանք Ղեկաց ասպատակներէն գերի բանուելով, եւ ումանք գիւղի աւերման պատճառաւ դէպի զանազան երկիրներ գաղթելով՝ գիւղը թողած են ամայի, ինչպէս որ կապացուցանին շինութեանց հին աւերակները: Այս տեղէն գաղթածներ ցարդ եւս կզանուին Տփիսիս, Գօրի, Վլատիկովկաս, Աստրախան եւ ուրիշ տեղերը. գիւղում կան բանի մի բոլորածեւ բարձր եւ ամուր աշտարակներ, որք շինած են տեղական թումաննեանց Հայ իշխաններէն այն ասպատակութեան երկիրզայի ժամանակներում պատսպարուելու, եւ ինչպէս որ բնակիչները կհաւատեն, դիւղ եւս ունցած է երբեմն, իւր չորս կողմի նաեւ քարուկրեայ պարիսպ, որոյ հիմունք ի տեղի տեղիս տակաւին կնշմարուին: Հայ բնակիչները ունին երկու եկեղեցի, յորոց մինն տղմաղանդ աղիւսով (աղիզով) շինած եւ փայտածածկ, իսկ միւսը քարուկրեայ վայելուչ զանդակատունով գերեզմանատան վերայ կառուցած, երկուքն եւս Սուրբ Անտուածածնի անունով. զերեզմանատան եկեղեցին ի վաղուց հետէ Հայ իշխանացն թումաննեանց սեպհանակն ծախրով շինուած է եւ շատ անզամ վերանդրուած, այս երկու եկեղեցեաց բոլոր զգիսուուց, զարդուց եւ անօթոց համար միշտ հոգացած են նոյն քարեպաշտ իշխանները: Վրացիր եւս ունին երեք եկեղեցի, յորոց մինն փայտաշէն, իսկ երկուքն քարուկրեայ, ուր որ կշարունակուի ժամերգութիւն, նոյնպէս թումաննեանց իշխանների ծախրով կառուցած եւ զարդարած: Բաց յայսցանէ այս գիւղում կայ նաեւ մի հոյակապ եւ մեծաշէն եկեղեցի (այժմ ամայի), չորս սեանց վերայ կառուցած խորաններով եւ կիսաշէն զմբէթով Երկուտասան Առաքելոց անունով. խորանների զիսին կան ընդարձակ պահարաններ. շինութիւնը շատ ամուր է. ունի իւր չորս կողմը թշնամեաց անէն պատսպարաններ. ունի երկու գտուն, մին արեւմտեան, իսկ միւսը հիւսիսային կողմէն. եկեղեցւոյ սեղանը շինած է Յունական ծեւով. նորա ընդարձակ գաւիթը շրջապատած է քարուկրեայ պարապով եւ աշտարակներով: Այս եկեղեցւոյ շինութեան մասին տեղական բնակիչները այսպէս կպատմեն աւանդութեամբ. Աքնայ ոմն թու-

մաննեանց աղղատոհմէն գրիստափոր անունով՝ ունելով բաւականին գումար դրամոց՝ հիմնարկած է նոյն եկեղեցին, շինութիւնը տակաւին չվերջացած՝ Արեգայն երազ կուսնէ թէ՝ « այդ եկեղեցւոյ շինութիւնը վերջացածէն զինի պիտի մեռնիս. » ուստի մանուան երկիւդէն շինութիւնը կերպարացնէ, եւ զմբէթը թողնիով բաց Աերակատար' օծել կտայ եկեղեցին, բայց տակաւ ժամանակէն զինի կվախճանուի եւ կթաղուի եկեղեցւոյ սեղանի առաջ, որոյ գերեզմանաբարի արձանագրութենէն կերեսի որ հարիսր բան տարուայ շինութիւն է Վրաց Հերակլի Թագաւորութեան ժամանակը. այժմ կտնուի թումաննեանց Հայ իշխանաց տիրապետութեան տակ: Այս գիւղը իւր շրջակայ կալուածներով կպատկանի թումաննեան իշխաններին. բաց յայսմանէ թէեւ սորա ունին կալուածները նաեւ Տփիսիս եւ Գօրի բազմաներում, Գարեջվար, Ռեխայ, Ախարդարայ, Խանդակ, Կաւթիսիսն եւ ուրիշ գիւղերում, բայց այս երեւելի իշխանական տաճմի բնակութեան տեղը ինախնեաց անտի եղած է այս Խեթուրան գիւղը, իսկ այժմ սոցանից ումանք Տփիսիս կընակին եւ ումանք այս գիւղը: Սորա Հայաստանի Մամիկոննեանց նախարարազուն իշխանութեան հարազատ շառաւիզներ են, որոց նախնիք Բագրատունեաց աէրութեան կործանմանէն զինի զէպ ի Վրաստան զաղթելով, իրնոց կորովամութեամբ եւ բաշգործութեամբ Վրաց Թագաւորների մօտ մեծամեծ դիեր են խաղացել. միայն ցաւալի է որ նոցանից ումանք կրօնափոխութեամբ Յունաց եւ Լատինաց դաւանութեան յարած են ( զուցէ ժամանակի չարարկածներէն հարկադրուած ): Այժմ սոցա մէջ երեւելի կիսամարուի ի Տփիսիս Հայազն իշխան գիններալ Լէյտենանդ Խանհակ թումաննեանց, որոյ զինուուրական ծառայութեան յիսնամեայ Յորէլեանը անցիւալ 1877 Թուին Յուլիսի 27ին վայելուչ հանդիսի կատարուել է Տփիսիսում, եւ ինչպէս որ նոյն տարուոյ Մելուի 29 համարի մէջ հրատարակուած է, իշխանն ստացած է նոյն հանդիսի օրը բարձրագոյն պարզեւ Սպիտակ Արծուի շրանշանը: Սորա ցեղն եղած են մի բանի նախակոպուներ զօր. Թուման եւ բարսեղ անունով. թուման Մելքիսեդէկ Կաթուղիկոսէն ծնանազրուած լինելով, նորա կոնդակով վարած է Վրաստանի վիճակաւոր առաջնորդի պաշտօնը մինչիւ Ալու Սուրամը Հայոց ԱՀ Թուականին, եւ

ինչպէս որ կոնդալներէն կիրեւի՝ սոքա մեր մի քանի Կաթուղիկոսների հետ ունեցած են մոհեմուկան հաղորդակցութիւն, մանաւանդ Պարսից տէրութենէն յառաջացած հարստահարութեանց ժամանակը։ Այս երեսի իշխանների Մամիկոննեանց հարազատ սերունդէն լինելը կապացուցանէ նոցա ազգաբանութեան արծանը, զոր ստացած են 1842 Թուականին Հովհանքի 28ին Սուրբ Էջմիածնի բարձրագոյն խորհրդարանի սուրբ ժողովոյ անդամներէն, հիմնած լինելով Զարարիա Քանաքեռցւոյ պատմագրութեան վկայ։ Ազգաբանութիւնը գրուած է մի ընդարձակ ու զեկեցիկ մաշաղամթի վերայ մարուր եւ պարզ վաշել չսպառնեամբ, իւր չորս կողմը ունի սոկելոց զիծեր, եւ ի զուխ նորին ծագկեայ վայերուչ նկարչաւթիւնի ներքոյ նկարչութեան զրոշմած է և տառ. ի ներքոյ տասիս ոսկէ զարեկ ճամանչերով զարզարած կնիք երշանկայիշատակ էփրիմ կաթուղիկոսի, կընքոյ մէջ տեղը նկարած է Փրկչական պատկեր, իսկ չորս կողմը եւ ի ներքուստ կնիքոյ ստորագրութիւն նոյն հանգուցեալ կաթուղիկոսի։ Ազգաբանութեան արծանի վերջը կնքած եւ ստորագրած են հինգ Արքափակուպաններ եւ Երկու վարդապետներ։

Ուստի ուղարկելով սորա հետ նոյն ազգարանութեան արծանէն օրինակած գաղափար մի, խմբագրութենէդ կինդրեմ տեղի շնորհնել «Արարատ» ամսագրոյ Էջերում ի վայելս քանասէր անձանց։

Մազսիս Քաջանաց Մեծութեառն։

Ե 20 Յ-Ե-Ե 1878 -Դ

### Ի Գ-ԾԵ.

ԱՀԱԼԱՍԻԿ յիշեալ պատճէնը ԵՐԵՎԱՆ-ՆԻԿԱՐԱԿԱՆ կհրատարակեմք ստորեւ, առ ոնց երբէք երաշխաւորելոյ սորա վաւերականութեան եւ առանց հետազոտելոյ պատմական հանգամանաց որչափ ստոյգ եւ հաւատարիմ լինելը։

S. Կ.

(Պատճէն)

ԵՓԲԵՄ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՑՆ ՀԱՅՈՑ

ԵԽ ԽԱՅՐԱԳՈՅՑՆ ՊԱՏՐԻՒՐԻ

ԱՐԱՐԱՏԵԱԾ ԱԹՈՌՈՅՑՆ ՍՐԲՈՅ ԷՉՈՒԱԾՆԻ.

\* Վասն ազգաբանութեան երեւի իշխանական տոհմի Հայոց, որը կոչին Թումանեանք, սերունդը նոցա որբ բնակեալու են ի Թիֆլիզ՝ ունելով գարծանացութիւն ինախնեաց հնականաց նավահանգ նովակ ներքին թերկութեան նույաց եւ նախնեաց իւրեանց պատերով, ներքին թերկութեան նույաց իւրեանց անդուստ սեպհականէն զյարմարագէս իսկական պատճառս համածայն հանճարաւոր առացուածոց իմաստնոյն առակաց. Պասկ ծերոց որդիք որդոց եւ պարծանը որդոց հարոք իւրեանց, ԺԵ 6: Հայ պատահմանց աշխարհի գտանդեալ այնմիկ արծանի ազգաբանական նախնի զրութեան, յամի Տեառն 1791 ի 46 ն ամսեանն Օգստոսի, հոչակառ ժառանդն կիսապական տոհմին Թումանեանց պայծառափայլ կիսազ էպաւատէ Դիւսնն յատկապէս զիսնդիք մատուցեալ գրով առ Նօրին Բարձրագոյն Արքաղնութիւն Տեառն Պուկատ Վեհափառ կաթուղիկոսի ամենայն Հայոց եւ ծայրադոյն Պատրիարքի Արքատեան Աթոռոյն Սրբոյ կաթուղիկէ Էջմիածնի, ընկալու նորապէս զարձան ազգաբանութեան իւրա հաստատեալ կարմրադեղ կնքով եւ ստորագրութեամբ լիշեալ Պատրիարքին եւ բազմութեան ժողովոյ Արքապիլուստաց Էջմիածնի: Բայց ի հանդիպման դառնալուր դիսուածոյն յամի 1795, յամսեանն Սեպտեմբերի մինչ իշխանութիւնն Պարսից հզօրացիալ յառաջեաց ամեղ բազմութեամբ զօրաց եւ նուաճեալ զանպատրաստ զօրութիւն արքայութեան Վրաց աննարին սրտմութեամբ մասնեաց ի կորուստ զՏրփիկիս քաղաքն առնաւարակ հրով եւ սրով եւ զիրութեամբ, այն արձան ազգաբանութեան նոցա եւս կորեալ դարձեալ էւ մինչդեռ չի էր ապրելոց իժանքացաւն պատուհասէ անսի այր իւրաքանչիւր ըգիարկաւորացն անմին հայթայթեալ զոդեպահիկն ըգիող, վերաժամանեաց ի վերայ Աթոռոյն Արարատեան տիեզերագոր առարախտ դիպուածն այն չարաշութ, որ սկիզբն առեալ ի վախճանելոյ բազմա-

շահ կենացն Ասուած արեալ Շայրադոյն Պատրիարքի Արարատեան Աթոռոյի եւ ամենայն Հայոց Տեառն Ղուկասու յամի 1799 ի 28 Գեկտեմբերի մինչեւ ցժամանակ սրանչելի այցելութեան Աստուծոյ, որ աղաթեալ ի քանտէ զերութեան հօգոր մեռամբ եւ քարձը բազկաւ իւրով բազմեցոյց ի զանոյս քանանայապետութեան զբազմաչարչար նահատակ Կաթուղիկոսն ամենայն Հայոց Տէր Գանիել, յամի 1808 յամսեանն Մայիսի 18 տեւեաց, երկարնաց եւ ի միջոցի այսրան հարուստ ժամանակաց օր քան զօր ամեաց բարձրացաւ եւ ի վերջին Թշուառութեան վիճակի կացոյց զԱթոռն Արարատեան եւ զամենայն իսկ զազգն Հայոց առ նասարակ: Խակ զի կեանք ցանկակի նահատակ Կաթուղիկոսին եւս համառօտեցան, եւ վերստին լուալ գաղարեցան գործադրութիւնը հարկառացն բարեկարգութեանց Աթոռոյ եւ աղի Հայոց, յիշեալ պայծառ տոհմի աղջաբանութեան իղձն եւս ի սիրոս իւրեանց միտյն տպաւորեալ դաշտիւր ապագործ: Այժմ ի հասանիլ ողորմութեան Տեառն Աստուծոյ իրբեւ քանից զիր իմորանաց դայր հասանէր իսպայակատ շառաւիլէ Թումանեանց հարազատ սերնդոյ գերապանծ տոհմի Մամիկոնեանցն քաջազանց, ի պայծառ կնիազ Լզնատէ Գիւանէն թումանեանց, բազում հետեւողութեամբ որոնեալ գտոք զինդինակ աղջաբանութեան Թումանեանց զպատմագութիւնն Զարարիայ Քանարիուցոյ՝ որ ընդ այլ անմիւ բազմութեան զրոց զրատանն Արքոյ Արարատեան Աթոռոյն Էջմիածնի անյայտացեալ, գտանիւր յանկեան ուրեր, եւ արտադրեալ անդուստ զիրեալան վաւն կորովի առն Բայինդուր անուն բաշարազուկ Թումանեան Մամիկոնեանց, շնորհեցաք յիշեալ կընիազ Էզնատէ Գիւան Թումանեանց սիրեցելոյն մերում ի պարծանս եւ ի միմիթարութիւն տան եւ ըրնաւից աղջատունութեանց փառաւոր նախնեաց իւրոց պանծակ աղջին Մամիկոնեանց, ունիլ միշտ առ յաւանս պարարիչ ուսկերաց առիթ փառաւոր, ըստ վկայութեան իմաստնոյն: Արք քան պատմաւթեանն անաւասիկ որպէս տեսանի զրեալ լինի զայս օրինակ:

« Ուստամ խանն, զոր զրեցաք յազդէ Բագրատունեաց, զի յետ անկանելոյ Թագաւորութեան նոցա, եւ աւերման Անոյ, մնացեալը յազդէն բաղրատունեաց զնացին յաշխարհն Վրաց, եւ

յարեցան առ Թագաւորս նոցա, եւ նղին վերակացուր ամենայն զործոց աշխարհին Վրաց: Եւ յորժամ վերացաւ Թագաւորութիւնն Վրաց, անկաւ երկիրն ի ծեռն Պարսից, եւ նորա ետուն իշխանութիւն աղջին Բաղրատունեաց տիրել ամենայն սահմանացն Վրաց: Եւ սերիցան Բաղրատունիին որդւոց յորդիս մինչեւ այս Ռուստամն որ ծնաւ զրդի մի ի Մարիամույթ կը նոցէ իւրոյ, որոյ անունն էր Լաւարսափ, որ պանիքը դնա վախանակ իւր, լինիլ իշխոզ Վրաց: Եւ յաւուր միութէ առեալ զրդի իւր բազում զօրօր, եւ զնացին յորս էրէոց, ի տեղին որ ասի Ղարայեազ, որ է սեաւ գարուն: Եւ եղեւ զի զնեալ եղին որսոյ, եւ ամեներեան փութային սպանանել զորմն: Եւ ի խուն արծակմանէ Թուանբացն, հարին զրդի Թագաւորին զԼաւարսափն եւ սպանին: Եւ Ռուստամն երկեաւ յինքենէ՝ վախեաւ եւ զնաց ի բազարն թիֆլիզ, եւ արար խմգիր սպանողաց որդւոց իւրոյ, եւ ոչ կարացին խմանաբ: Եւ ապա դատապարտեցին զերկու այր, միոյն անուն Բայանդուր Հայ ի Մամիկոնեան աղիէ որ ասնն Թումանեցի, եւ միւսոյն անունն Շիուշ Վրացին հեթէ զուր էր մերձնմա յորժամ սպանին զնա, կամ զիւէք զուր զապանօզ նորա, եւ կամ զուր էր սպանեալ եւ բարձրացաւ բարրառս այս. Հայրն ասէին Վրացին է սպանեալ, եւ Վրացին ասէին Հայն: Եւ ապա ասացին սամարելի, այս ինըն դատաստանաւ մենամարտի, ով որ յաղթի՞ նա է սպանեալ զրդի Թագաւորին: Եւ հաստատեցաւ քանս այս ի մէջ նուցա, զի եղանիցին երկուրն միայն: Եւ կազմեցին զինքեանս, զիեցան զիեստ պատերազմի, եւ զինեցան զինուք, համբարեցին զծունկ Թագաւորին իւ անցին յայն կողմն Կուր զետոյն յարեւելից կոյս բաղրամին: Խակ զայն Վրաց նրանքարակաւ խրատեալ տուն երկուցունցն, թէ յորժամ յասպարէզն մտանէր՝ մի մարտնչիր յառաջազոյն, այլ արշաւեցուցէք զերիվարսն այսր եւ անդր, Թերեւս ողորմեսցի Թագաւորն, եւ ոչ Թողու պահերազմիլ: Զայս խրատ նրշմարիտ խմացաւ Բայանդուրն: Խակ զայն Վրաց զաղոնի խրատ ետուն Շիուշին թէ դու փորբանասակ եւ անդր, եւ Բայանդուրն յաղթամարտին է եւ զօրեր զու ոչ կարես զիմամարտի ընդ նմ: Այդ յորժամ նա խաղս առնէ երիվարաւն, հարկանել զնա նիդակաւոյ, թէ

կամել զնայ յերկիր: Եւ տպա երկոքեանն զոյդ մտին յասպարէզն: Եւ խանն եղ ընդ նոսա Գ Տամիկ եւ տաէ, ով որ ի նոցանէ անկանի յերկիր, դուք անկերուք ի վերայ նորա, և մի թողուք սպանանէն: Եւ բայանդուրն յառաջեաց քան գնիուշն, և նա զկնի նորա եմուա ի մէջ Թամրին եւ նիփակն ուզգեաց դէպ Բայանդուրն, եւ Էհար զգեղարդն ի փոք Բայանդուրին, ի ներբոյ պորտոյն Թափանցոց ի միւս կողմն, ի մէջ մսոյն եւ մորթոյն էանց գեղարդն: Իւկ Բայանդուրն ցանցեալ փրթոյց զգեղարդն ի ծեռանէ Շիուշն, եւ եղ ի վերայ զաշի Թամրին, եւ լախմովն էհար եւ երեկ զնիփակարունն եւ էարկ յերկիր, եւ մնաց գեղարդն ի փորն: Եւ Շիուշն փախս առեալ զնայր: Խակ Բայանդուրն մորակեալ զերիփարն ենաս նմա շեշտակի, եւ ենար լախմովն զպարանցն նորա, եւ կափեցաւ ի միոյն, եւ կամեր միւսանգամհարկանէն են եւ զի բուն լախմովն շաղախեալ էր արեամի փըրթաւ, ի ծեռանէ նորա, եւ ենան զթուրն զի հարցէ զնա, եւ զի նիփակարեալ էր Շիուշն, անկաւ յերկիր, եւ Բայանդուրն երեր զթուրն ի վերայ եւ հարաւ ընդ ցէտ ծիոյն եւ ենատ ի բնէ: Եւ Տամիկին անկան ի վերայ Շիուշն եւ ոչ Թողին սպանանել զնա: Եւ ապա Հայր եւ Տամիկը խուռն ելին եւ զնացեալ բարձրացուցին զբայանդուրն եւ բերին առ խանն եւ պատուէր ես բժշկաց բժշկել զնա, եւ սիրեաց քան զչափ աւելի: Հրամայեաց, զի առ վաղիւն հանցեն զնիուշն եւ յօդ յօդ կարատեսցեն եւ արկցին շանց: Եւ էր նորա եղապայր մի արեղայ Քրիստափոր անուն, որ էր խոստովանահայր Թագուհոյն, որ զնացիալ աղածեաց նմա վասն փրկութեան եղրօն իւրոյ, եւ նա աղածեաց այրն իւր եւ ոչ սպանին զնա: Սակայն զար ինչ զայր Շիուշն, թէ ծառայը, թէ աղափնինայր, թէ զիսդ, թէ այդի, թէ անսառն եւ թէ այլ ամենայն դոր ինչ զայր նորա, հրամայեաց դրով տաւ բովանդակ Բայանդուրին, եւ արարին ըստ հրամանաց նորա: Լոււա զայս Թագաւորն Ասմի - բաս, այս ինքն փոքր Շահ արաս եւ կոչեաց զբայանդուրն: Եւ նմա իշխանութիւն մեծ Տիփիս քաղաքին: Եղեւ այս ՈՂթ Թուրին: Յաղագու հաւասութեան սոյնափիսի աղգարանութեան նիփական տոհմին Թումանեանց, կնքեցաք եւ ստորագրեցաք զոյն անգամք բարեկարգութեան կառավարիչ սուրբ ժողովոյն բարձրագոյն խորհրդարանի Արարատեան Աթոռոյն ամե-

նայն Հայոց Օրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի: Յամի Տեառն 1842: Նոյեմբերի 28:

Անդրէտս Արքեպիսկոպոս, Ալէքսան Արքեպիսկոպոս, Սահակ Արքեպիսկոպոս, Յալշամնէս Եպիսկոպոս, Ներսէս Արքեպիսկոպոս, Եփրեմ Վարդապետ, Գրիգոր Վարդապետ:

## Ի Լ Ե Մ Ե Բ Ե Ր Ե Ր Ե Ա Ը.

### Խ Ա Ֆ Ա Գ Հ Ա Ր Ա Ն Ե Ա Ը Ա Ր Ա Ր Ա Ր Ա Ն Ե Ա Ը .

Հոգարարծութիւնն Լանքարանու Հայոց նվական Ս. Գայիանեան Օրիորդական զպրոցի, ընդ սմին առարելով Խմբագրութեանդ Արարատ ամսագրով զնամառօս հաշուէցուցակն մոից եւ ելից Լանքարանու սուրբ Գայիանեան Օրիորդական զպրոցի, վասն 1876 — 77 եւ 1877 — 78 ամաց, խոնարհարար իմադրէ ի լոյս ածել տպագրութեամբ յէջս ամսագրոյդ յընդհանուր տեղեկութիւն ամենասիրիկի համազգայնոց, — եւս մի օրինակ առարեալ եմք խմբագրութեան Մշակի:

Ե Խ Ա Ֆ Ա Գ Հ Ա Ր Ա Ն Ե Ա Ը Ա Ր Ա Ր Ա Ր Ա Ն Ե Ա Ը 1876 — 77 ամաց.

Ժողովարարի մայր մատեանով եւ ստորագրութեամբ ժողովուած է . . . . .	578	60
Բոդի պրոմիսլայից Ն Յ Յ մատեանով ստոցած է . . . . .	75	
Էմիշի պարոն Արամեանցի յորդութեանոր երկու անգամ ժողովուած է . . . . .	59	30
Հանազան ուրախութեան ժամանելում ժողովուած է . . . . .	21	
Մագանդարանից պարոն Ակրտիչ Յակոբեանի մեջ ժողովուած է . . . . .	44	
Հանդուցեալ բարեյշատակ Ամիրի կտուկաւանդութեամբ նորա եղրօր պարոն Աստուածատրից ստացած է . . . . .	150	
Յընթացս միոյ տարւոյ տոկոս է ստացած . . . . .	90	65
Գումարն է . . . . .	968	55